

վստահութիւն ցունենար , անով ոչ տէ .
րութիւնը ապահով կ'ըլլայ և ոչ ժողո-
վուրդը :

Իրաւունք կ'ըսուի օրինաց հաւաքու-
մը , կամ թէ շատ օրէնքներ մէկտեղ
առած :

Արբեմն ալ օրէնքին տուած կամ
հաստատած իշխանութիւնն ու ազա-
տութիւններն ալ իրաւունք կ'ըսուին ,
ինչպէս՝ իրաւունք ստացուածոց , իրա-
ւունք հայրական իշխանութեան , ևն :

ՆԿԱՐԱԳԻՒ

(Ո)ՅԵՒՆ-ԱԴՐ : Տար :

ՎԱՏ դժար է թեթևամիտ մար-
դուն սահմանը տալ , որ տաճկերէն զէ կ-
չէ կ'ըսուի : Ո)ՅԵԹ-ԵՎԱՄՈՒԹԻՒՆԸ ան-
բաներէն մէկն է որ աւելի դիւրին է
զգալը քան թէ բացատրելը : Վայնչափ
կ'ընդարձակի աս պակսութեանս սահ-
մանը , որ առաքինութեան մէջ ալ կը
մտնէ շատ անգամ . ուր որ ալ մտնէ ,
անհամ անժուր բան մը կը դարձնէ :
Վայնտութիւնը այնչափ ծիծաղելի ըր-
ներ զմարդ , որչափ թեթևամութիւ-
նը : Ո) այելուչ հազուած մարդ մը ա-
խորժելի է տեսնողներուն . թեթևա-
մութիւնը վրան աւելորդ բան մը ա-
ւելցրնելուն պէս՝ կ'ընէ ծաղրելի : Պար-
տասանութեան պէս ականջի ու մոքի
ախորժելի բան չկայ . բայց մէջը ա-
լուեստակութիւն մանելուն պէս , որ
թեթևամութէ առաջ կուգայ , կ'ըլ-
լայ չըլսուելու ձանձրակի ու ծիծաղելի
բան մը : Վայուեստակութիւն ալ ըլլայ ,
բայց թէ որ խօսելու ձեխն կամ հընչ-
մունքին մէջ թեթևամութեան ցոյց
մը մտնէ՝ անախորժ ու ծիծաղելի կ'ըլ-
լայ : Վաղաքավարութենէ սիրելի բան
կայ . բայց թէ որ մէկը չափազանց
ձեերով ու խօսքերով երեցընել ուզէ
իր քաղաքավարութիւր , ծաղրելի կ'ըլ-
լայ :

Վ զգացմունքներէն կ'երենայ որ

թեթևամութիւնը ցուցամոլութեան
մօտիկ , կամ թէ պղտիկ ցուցամոլու-
թիւն մը պիտի ըլլայ : Վայր ապացոյցը
ան է որ մէկը փառաւոր մուշտակ մը
հագած ըլլայ , որ վայելուչ ալ վրանյար-
մարի , իր վիճակին ալ դէմքին ալ պատ-
շաճ՝ որ ախորժելի պիտի ըլլար տես-
նողներուն . երբոր ընկերութեան մէջ
մուած ատենը՝ մուշտակին վրայ սկսի
նայիլ շտկը լով ու հաղալով , ովկ կըր-
նայ ծիծաղը բռնել : Ո) մէկը իր ձկոյթ
մատին վրայ մատնի մը ունենայ՝ վայե-
լուչ բան մըն է . բայց թէ որ մատնին
երեցընելու համար՝ ցուցամատովը բան
մը ցուցընելու տեղը՝ ձկոյթ մատովը
ցուցընելու ըլլայ , ովկ չծիծաղիր : Վա-
ղաքավար մարդ մը՝ որ ուտելու ատեն
ձեռուըները ըլլայտըկեր , ու պատառնե-
րը մանր կը զնէ բերանը , ընկերութեան
մէջ ախորժելի բան մըն է . բայց թէ որ
մէկը չամիչ ուտելու ատենն ալ՝ չամիչն
ձեռք գացընելուզէ , ու դանակով պա-
տառաքաղով չամիչը կիսէ , ու կէս կէս
բերանը դնէ , ինչ կ'ըսեն տեսնողները :
Բայց ասոնք խիստ յայտնի բաներ են ,
որոնցմով ամենուն կ'երենայ ընողին
թեթևամութիւնը . անոր համար ալ
ասանկ թեթևամիտները հասարակ
չեն , մատով կը ցուցուին , ու ամէն
մարդ բնականապէս կը զգուշանայ աս
բաներէն :

Բայց կայ բարակ թեթևամութիւնը
մը որ շատերը ունին , ու աւելի արժա-
նի է գիտողութեան . որչափ ալ բարակ
է , այնչափ աւելի ամէն բանի մէջ կը
մտնէ , ու մարդուս ամէն կատարելու-
թիւնները , գիտութիւն ըլլայ՝ առա-
քինութիւն ըլլայ , անախորժ կ'ընէ :
Վայնթագրենք գիտուն մարդ մը , որ
միանգամայն թեթևամիտ ըլլայ . ամե-
նուն ակնածելի պիտի ըլլար իր գիտու-
թիւններովը . բայց ովկ որ զինքը ձանչ-
նայ՝ կ'ըսէ . գիտուն մարդ է , բայց ափ-
սոս որ թեթևամիտ է : Ու իրաւ , յան-
կարծ իրեն բան մը չարցընես . որչափ
գիտութիւն որ ունի , ամենէն մէջմէկ
քիչ պատասխանին մէջը փարէնթա-
զիզներով կը խոթէ , որպէս զի իմանաս

իրեն ան բաներն ալ գիտնալը . խօսածը անուշապուր կը դառնայ , ինք ալ ծաղը ըելի կ'ըլլայ : Ենթադրենք առաքինի մարդ մը , ուսկից մոլի մարդն ալ ներսուանց կ'ակնածէ , ու կը գովէ զինքը . ամենուն սիրելի է , ու իր առաքինութիւնները ապակիի մէջ վառած մոմի պէս կ'երենան : Ի՞այց ինք զանոնք երևցնել ուզելուն պէս՝ ոչ ակնածութիւն կը մնայ , ոչ առաքինութիւն . կ'ըլլայ ցուցամոլութիւն մը անախորժու ծիծաղելի : Ողորմածութենէն գեղեցիկ ու գովելի ինչ առաքինութիւն կայ . բայց թէ որ մէկը իր ողորմած ըլլալը երեցրնելու համար՝ թողու որ աղքատը ետևէն գայ , ինքն ալ քսակը ձեռքը՝ մէջը ստակ փնտուելու պէս երկնցընէ ողորմութիւն տալը , տեսնողները զինքը թեթեամիտ կանցելէն 'ի զատ՝ տուած ողորմութիւնն ալ առաքինութիւն չեն սեպեր : Ի՞անկ իմացիր ուրիշ ամէն առաքինութիւններն ալ :

(Յ) թեամիտը կ'ուզէ որ քիչ ատենի մէջ անուն ստանայ . չգիտեր որ քիչ ատենի մէջ ստացուած անունը՝ քիչ ատենի մէջ ալ կը կորսուի : Ի՞նունը շնուռածք մըն է , որուն հիմը ամուր ըլլալէն 'ի զատ՝ պէտք է ալ որ կամաց կամաց շինուի . ապա թէ ոչ , շուտով կը կործանի : (Յ) թեամիտը շուտ մը փայլիլ ու երենալ կ'ուզէ . անոր համար ալ ասուապի մը պէս փայլիլը ու իյնալ մարիլը մէկ կ'ըլլայ : Չգիտեր որ որչափ իր կատարելութիւնները ծածկել ուզէ , այնշափ աւելի հաճոյ կ'ըլլայ ուրիշներուն ու այնշափ աւելի մեծ կ'երենան իր կատարելութիւնները : (Յ) որ մէկը օտար լեզու մը աղէկ չգիտնայ , բայց զինքը գիտցողի տեղ չլնելով՝ հարկի համար խօսած ատենը պակսութիւն մըն ալ ընէ , ներելի կ'ըլլայ . իսկ թեթեամիտը , որ աղէկ գիտցողի մը պէս մէջ կը նետուի , ու իր լեզուագիտութիւնը ցուցընելու համար՝ լեզուին բարակ բաները խօսքի մէջ բանեցընել կ'ուզէ , որ ազգայինները գրքերու մէջ հազիւ կը բանեցընեն , կ'ըլլայ ծիծա-

սեր է սորմիլ , արդէն գիտութեան ծայրը հասածի պէս կը սկսի սորվածը ծախել , զինքը Պղատոնի Արիստոտէլի տեղ կը դնէ . ցուցուցածը շատ , ունեցածը քիչ . ասանկներուն աղուէսին առակը կը յարմարի , որ ձամբուն վրայ գեղեցիկ գիմակ մը ընկած տեսնելով՝ ըսաւ . (Յ) ատ աղուոր , բայց ափսոս որ ըղեղ չունի : Ի՞անկները խամ կտրած պտուղ կը նմանին . թէ որ քիչ մը աւելի կենան ծառին վրայ , կամաց կամաց արե տեսնեն , երկրին հիւթը քաշեն , հանին , կակուղնան , կ'ըլլան համով պտուղներ : (Յ) զեարին՝ հասուննալուն ալ յարդ ու ատեն կ'ուզէ , կ'ըսէ առակը . ատենէն առաջ թէ որ ուտուի , ու տողին բերանը փոթ փոթ կ'ընէ :

Դիր ընկերութեան մէջ խելացի ու ծանրաբարոյ կտրիչ մը . իր քաղաքավարութեն պարտքը ընելէն ետեւ շէնքով շնորհքով կը նստի , ուրիշներուն խօսածը մտիկ կ'ընէ . թէ որ խօսք մըն ալ իյնայ իրեն , կամ բան մը հարցընեն , կարճ կերպով մը պատասխանը կուտայ . բայց ան կարճ խօսքին մէջ իր խելքը կ'երենայ . քիչ խօսելով՝ աւելի խօսած կ'ըլլայ . որչափ որ կը լուէ , այնշափ իր խօսիլը փափաքելի կ'ըլլայ ուրիշներուն . մէկէն ամէնքը մոքերնուն կ'ըսէն , ինչ կը թուած կտրիչ է : Ի՞նդ հակառակն թեթեամիտը խոթէ ընկերութեան մէջ . կը մտնէ շմտներ՝ խօսիլ կը սկսի՝ զինքը ձանցընելու համար : Ի՞անկարծ թէ որ մէկը իր ով ըլլալը հարցնէ , կը սկսի իր աղգաբանութիւնն ընել , իր ցեղին մէջ որչափ անուանի մարդ եղերէ՝ անոնց ցանկը կը շնէ . թէ որ քիչ մը երկիր քալեր է , կերպը կը գտնէ՝ իր աշխարհք քալած ըլլալը կ'իմացընէ . հայրենիքէն դուրս ելլելու է որ մարդս խելք սորվի կ'ըսէ : Ի՞անկով հոն եղողները ամէնքն ալ անխելք կ'ընէ . բայց իր խօսքովն ալ յայտնի կ'ըլլայ որ ինք հայրենիքէն ելլելով ալ խելք մը չէ սորվեր , ու թէ որ մէկը անխելք է , աշխարհք պարտի ալ անխելք կը մնայ ,

“ Աստիշտինինյաւանակին պէս՝ որ շատ անգամ իր հետը Քեապէ զնացեր՝ ու միշտ նոյն յաւանակը մնացեր է : Յանկարծ իր անունը հարցընես, տիտղոսներն ալ մէկտեղ կը զուրցէ . ուսմունքը հարցընես, վարպետներուն վկայութեալ թղթերը ծոցէն կը հանէ . լեզուներ գիտնալը ցուցընելու համար՝ ամէն գիտցած չփիտցած լեզուներէն խօսքին մէջը կը խառնէ . առակներով ալ՝ ըստ այնմներով ալ իմաստուններու զուրցածը յարմար անյարմար խօսքերով կը զարդարէ : Ավ կարծէ որ ուրիշները զարմանանուն համար իրեն հարցմունքներ կ'ընեն . բայց անոնք զինքը աղէկ մը կշռելէն ետքը՝ թեթևամտին մէկն է կ'ըսեն : Ու Այսուած պահէ, մէկուն անունը մէյմը թեթևամիտ չելլէ . թէ որ ծանրութիւն ալ վրան գայ, շատ դժար է որ խելացի մարդու կարգ անցնի, կամ ակնածելի ըլլայ :

Այս պակսութենէս այնչափ աւելի զգուշանալու է, որչափ որ իյնալու վրտանգը շատ է, ու օրինակներն ալ շատ :

*

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Արջած է Աէ չը :

ԴԱՅԱ, մարդուն մէկը իր կեանքէն ձանձրացած, “ Այս ինչ անտանելի նեղութիւն է որ մարդս կը քաշէ, կ'ըսէ ինքնիրեն . աշխատէ աշխատէ ու վաստրկած ստակդ տուր որ կերակուր գըտնես . քանի մէկ աս նեղութիւնը քաշեմ,, . այնչափ ծոյլէր որ հացը բերանը տանելու կը դանդաղէր կ'ըսեն : Ասիկայ օր մը կը կանչէ իր մէկքանի բարեկամները, “ Այլար, կ'ըսէ, ալ ես աս աշխարհիս նեղութիւններուն չեմ կրնար դիմանալ . եկէք զիս մնտուկի մը մէջ դրէք, տարեք ողջ ողջ թաղեցէք,, : Բարեկամներէն մէկը կ'ըսէ թէ խեղճ մարդը անշուշտքանի մը օր անօթի կենալէն աշխարհէս ձանձրացեր է . կ'եր-

թայ քիչ մը կերակուր կը բերէ, “ Եկուր աղքար, կեր կշտացիր,, կ'ըսէ : “ Այս աղքար, կ'ըսէ ծոյլը . չեմուտեր . ըսենք թէ հիմա կերայ կշտացայ . անօթենամ նէ՝ երթալու նորէն ձարելու է, աշխատելու է, ուտելու է, ինչ հարկ կայ . տարեք տարեք զիս թաղեցէք,, : Ավ նային բարեկամներն որ ձարչկայ, թող աս բանս ալ աշխարհիս վրայ լուսած ըլլայ ըսելով՝ կ'առնեն զինքը մնտուկի մը մէջ կը դնեն ու խնտմին . տարով կը տանին : Դամբան պառաւ մը կը հանդիպի, “ Այս ինչ է կ'ըսէ, ծիծաղնիդ ինչ պիտի ըլլայ,, . անոնք ալ կը պատմեն բանը պառաւին : “ Արդիկ, կ'ըսէ պառաւը, ըսէք ատ ծուլին որ իմընկերս աս շաբաթ մեռաւ, երկու շտեմարան լեցուն պաքսիմատը մնաց . ան պաքսիմատը իրեն տամ, թող երթայ հինգ տասը տարի թող ուտէ, ետքը Այսուած ողորմած է . ողջ մնայնէ, Այսուած ուրիշ տեղէ մըն ալ իրեն ապրուստը կը խաւրէ,, : Բարեկամները կը մօտենան մնտուկին, “ Այսր վարինիր կ'ըսեն . ահա սա տանտիկինը քեզի երկու շտեմարան պաքսիմատ տուաւ, գնա կամաց կամաց կեր ինչուան որ հատնի, ետքը Այսուած ողորմած է . ելիր,, : Ծայլը քիչ մը կը վերցընէ գըլլուին ու կ'ըսէ . “ Վնացէք հարցուցէք պառաւին որ պաքսիմատը թրջած է թէ չոր,, :

Խոնարհութիւնը զբոյ կը նմանի .

Առանց քաջութեան արժէք մը չունի .
Երբոր լաւութեան մը հետ միանայ,
Մէկէն տասն անգամ յարդը կ'աւելնայ :

Կարպոսն անհանդիսա կ'ըլլար մըլուկէն .

Սըտմբաց ինչպէս աղատի ձեռքէն .
Ճըրագը մարեց, ըսաւ, Անըզգամ,
Գընա մութ տեղը զիս գըտիր տեսնամ :